

## ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԱԾԸ ԸՍՏ ՓԻԼՈՆԻ ԵՒ ՎԵՐՉԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ ԶԻՆՔ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ

Անոնց համար հարցը, տրամաբանորէն առնուած, կը ներկայանայ իրքե երկայսութիւնն: Սփինոզա, ընդհանուրապէս քննելով արիզերքի հունաւորութիւնը՝ որուն մէջ կ'իշխան նաև Զարի հարցը, երկուայրաբանութիւնը կը բացատրէ այսպէս: և թէ անրիշ հունաւոր է իր պատճառին պատճառաւ, ասիքա կրնայ ըլլալ միայն կամ որովհետ Սնիկան չէր կրնար աւելին՝ և կամ չէր ուզեր աւելին տալ: Թէ Անրիշ անկարող էր աւելին տալու՝ պիտի հակասէ իր ամենակարսութիւնն, կամ թէ չէր ուզեր աւելի տայ հակասակ իր կարսութիւնն պիտի հակասէ իր բարութիւնն և կատարելութիւնն (45). Հյում, ուզդակիորէն չօչափելով Զարին հարցը, հակասութիւնը կը բացատրէ մատուր եզրերով: և թէ Անրիշ կ'ուզէ արգիլել Զարը բայց անկարող է, ուրեմն ամենակարող չէ: Խոկ եթէ Անրիշ կարող է և չուզեր, ուրեմն բարեացական չէ (46): Երկուոքն ալ ի վերջոյ կը յանդին Խօփփար նաոնացիր աւանդական լուծումն, բայց որում մէկը չի կրնար գանին Աստուծոյ վերաբերեալ խորունկ բաները և կամ հասնի Ամենակարսողն նպատակներուն: Բայց Սփինոզա արհամարհանքով կը բանածեէ իր անկարսութիւնը: — աւ այսպէս զո՞ն կը թուչիս գէպի Աստուծոյ կամքը, այսինքն տգիտութեան ապաստանաբանք (47): Հյում ալ արհամարհանքով կը նշէ թէ կ'ուզէ գագրեցնել զէնք, որովհետեւ այս նիւթը կը գերազանցէ մարզկային կարողութիւնը և մեր չափանիշը ճշմարտութեան ու կեղծիքի կերպարելի չէ անորոն (48): Բայց ձնո՞ւ Սթիւրտ Միլլ լրջութեամբ կ'եզրակացնէ: — և թէ երջանկութիւնն էր շարժառիթը Աստու-

ծութեան զգայական և բանական էակները ստեղծելուն, ապա իր նպատակը պէտք է յայտնուելը, հնուո մնալու համար ձախուղանք նկատուելէ» (49):

Այս բոլորն զմիմաց, մեր Ս. Գրական իմաստասէրը պիտի եզրակացնէ թէ օրոլորն ալ, վերջին յայտարարութեամբ մը՝ մարդուն տգիտութիւնն մասին, Աստուծոյ նպատակին և Միջոցներուն վերաբերեալ հարցուն մէջ, կ'ուզեն փակել հարցը, Բայց, հարց պիտի տայ ան, սկա՞յ մէկը աւելի լաւ լուծում գտնող, մանաւանդ որ այդ հարցը քննելէ հրաժարելու կապակցութեամբ, հաւատաքի պակասէն նախընթերելի չէ երբեք յայսի չգոյութիւնը:

Անոնք կը մերժեն նաև Աստուծոյ անհունութիւնը իրքեւ անհուն ոյժ՝ որուն մէջ կ'ինայ անշաւշու անհուն բարութիւնը՝ իրեն յարակից կամքով և Միջոցով. անոնցմէ իրայացնչերը իրայացառուկ բանաձեւ մը ունի այդ հարցին գէմ:

Սփինոզա կը մատնանշէ հակասութիւն մը. Ս. Գրական իմաստասէրներու Աստուծոյ ամենակարողութեան մասին յայտնած տեսակէտին մէջ: Բացայատօրէն եզրակացնելով Ս. Թովմասի և Մայմոնիտէսի (բուն անուամբ՝ Մովսէս Պէտրոն (1135–1204), Միջնադարու հրեայ փիլիսոփայ աւաստաններէն, որ մեծ ազգեցութիւն ունէր ոչ միան հրեայներու՝ այլ նաև ժՓ. զարու Ըլլուսասիք փիլիսոփաներու վրայ – Մ. Թ.) հաստատումներէն թէ Աստուծած անկարող էր անկարելիին նկատմամբ, օրինակի համար, գոյութիւն տալ իրողութեան մը, ներհա՞կ երեսոյներու մէջ և միւնքին ժամանակ, երկրորդ՝ մարմանալ (որովհետեւ անհունն էր): Ենթայ քառակասուի մը ստեղծելու, որուն անկինակապը հաւասար ըլլոր իր կողմերէն որեէ մէկուն և տակարին Անցեալւ չեղած ունենէ (50): Ան կ'եզրա-

(45) Short Treatise I, 2, 5 (Op. I, p. 20, 11,

(46) Op. cit. (501; cf. p. 505).

[18 ff.]

(47) Eth. I, Appendix (? p. II, p. 81, 11; 10-11).

(48) Op. cit. (p. 505). .

(49) Op. cit. (p. 192). (50) Moreh Nebukim II, 13 (3); Contra Gentiles II, 25.

կացնէ թէ ասիկա բացայատօրէն պիտի հակասէ իրենց իսկ դաւանած հաւատքին թէ զամէն ըան Աստուծոյ համար կարելի է։ Նշարուած սոյն հակասութիւնը շեշտուած է իր հաստատումին մէջ ուր կ'ըստ թէ և Անտուած եթէ կամենար՝ կրնար չստեղծել աշխարհը հաստատումը չի նմանիր եռանկիւնի մը գոյութեան սկզբունքին, ըստ որում եռանկիւն մը կայ որպէնիտ երեք անկիւններու, որոնք իրար միացած գիծերով գոյ պատեր մը կը կազմեն, գումարը հաւասար է երկու ուղղի անկեան(5)։ Ուրիշ խօսքով, եռանկիւն մը չի կինար գոյութիւն զւնենալ եթէ գոյ պատեկերին երեք անկիւններուն գումարը հաւասար է երկու ուղղի անկիւններու, մինչդեռ Աստուած միմիան իր կամքէն բխած ուժովն է որ ստեղծեց աշխարհը և ոչ ըստ հարկի, որովհետեւ Խնքն իսկ էր սկզբունքը։ Աւելի մանրամասներով, Սփինոզա իր հաստատումները կը բանաձեւէ այնպէս որ ան կը համաձայնի սա տեսակէտին հետ թէ և Աստուած ամենակարող է։ Ասկի՞ւ ըսելու համար թէ տիեզերքը, մինչն յայ տիեզերքը յաւերթօրէն, բրի իրի Աստուածմէ անկրածէշտօրէն և միւնայն ձևով՝ ինչպէս անկիւնն է երեք անկիւնները անհրաժեշտօրէն հաւասար են երկու ուղղի անկեան, փոխանակ ըսելու թէ այս տիեզերքը ստեղծուեցաւ Աստուծոյ բացարձակ կամքի որոշումով, կարելի բոլոր տիեզերքքներէն իրեւ լաւագոյն՝ զոր Խնք կինար ստեղծել(52), Այս երկու տեսակէտներն ալ Ս. Գրական իմաստասէրներուն՝ որոնք հաստատ կը կինան Աստուծոյ անհուն ըլլալու իրենց տեսակէտին վրայ, կը պարտապրեն ընդունի թէ Աստուած կարողութիւն ունի այն բաններուն վրայ ալ՝ զոր անոնք անկարելի նկատած էին։ Տեսնենք թէ ի՞նչ անդրադարձ պիտի ունենան այս քննադատութիւնը մեր իմաստասէրին մօս։ Անսնց քննադատութեան ակնարկելով պիտի ըստ ան թէ ոչ միան Ս. Թովման և Մայմոնի աէս, որոնց բացայատօրէն կ'ակնարկէ մանաւանդ Սփինոզա, այլև միւս Ս. Գրական իմաստասէրները կ'ինդունին թէ Աստուած

կրնայ փոխիլ անկարելիութիւնները : Եւ  
այս տեսակիտին իրբ պաշտպան պիտի  
յիշէ քրիստոնեայ իմաստասէրներէն Որո-  
գինէսի(53) և Ա. Օգոստինոսի(54), Իսամմ  
իմաստասէրներէն Մոթագալիթերուն(55)  
անունները, Հրեաներէն ալ Աստարիաի(56)  
անունը, Անդիկ պիտի աւելցնէ հաե Ա.  
Գրական իմաստասէրները պարզապէս  
կ'արծագանգիտ բարայայուուած սենակէտը  
Աղջ Քանանդրի(57), Պղոտինի(58) և ուրիշ հե-  
թանու իմաստասէրներուն(59) :

Յետոյ անհիկա կը փորձէ ապացուցանիլ  
թէ Ս. Գրական իմաստասէրները քաջ գի-  
տէն իրենց հաւատքին մէջ հակասական  
կէտերու գոյութիւնը Այսպիսի գիտակցու-  
թիւն մը Որոգինէսի գործերուն մէջ յատա-  
կօրէն կը ցուցուի : Այդ նոյն գոռութեան  
մէջ Որոգինէս կը յիշատակէ Սիլուիուսի  
Քրիստոսի զերագրած խօսքը .— Կարծես  
թէ մենք ըստած ըլլայինք, թէ ակնտուած  
պիտի ունենայ կարողութիւնը ամէն բան  
ընկերուած (Ծննդեւա ունաւութեաց)(60) : Որպի-  
նէս անօղակիօրէն կը սեփականացնէ կի-  
րոյիշեալ տեսակէտը : Իր ակնարկութիւնը՝  
ակարծես թէ մենք ըստած ըլլայինք, յատա-  
կօրէն կը ցուցնէ որ նոր Կտակարաննէն  
քաղուած բացարութիւն մը չէ կիրոյիշ-  
եալը, ընդհակառակը, ուրիշ տեղ մը նոյն  
գործին մէջ կը զերահաստատէ ամէն բան  
Աստուծոյ համար կարելի էն (ուն ծնուռու րա՞  
թէՓ)(61), որ մեկնարանութիւնն է Նոր Կտա-  
կարանի ամէն բան կարելի է Աստուծոյ  
համար (ունաւ ծնուռ ու բաքանակ թէՓ)(62) հա-  
ւաստումին : Բայց մինչ ան համակարծիք է

<sup>(58)</sup> *Contra Celsum* III, 70; V, 23.

<sup>(54)</sup> Contra Faustum XXXVI, 4 - 5.

<sup>(55)</sup> Ibn Hazm, *Fisal fi al-Milal wa'l-Mihal* (Cairo, A. H. 1317-27) IV, p. 192, II, 13-14; Ghazali, *Tahafut al-Falasifah*, XVII, 24, p. 292, II, 2 ff. (ed. M. Bouyges); Maimonides, *Mosheh Nebukim* I, 3, Prop. 10.

<sup>(56)</sup> *Emunot ve-De'ot* II, 13, p. 110, 11: 4-7.

<sup>(57)</sup> De Fato, 30.

(<sup>58</sup>) Enn. VI, 8, 21.

<sup>(59)</sup> Cf. chapter on «Omnipotence» in R. M. Grant, Miracles and Nature Law in Graeco-Roman and Early Christian Thought, pp. 127-134.

<sup>(60)</sup> *Contra Celsum* III, 70.

<sup>(81)</sup> Ibid., V, 23.

<sup>(62)</sup> Mark 10:27; cf. Matth. 19:26.

## ԳՐԱԿԱՆՈՒՅՆԵՐՆ

### “ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՀԱՄԵՍԱՆՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ”

#### ՆԵՐԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՃԱՆՔՆԵՐՆ — ԵՐԵՎԱՆ — 1955, էջ 655

Աճանքեան չի յիշատակեր հետեւալ լեզուները. — 1) Մոնեննո-Ցարոյի լեզուն, 2) Էօրսէֆ-Պուռանույի և 3) Պրալսի բարկորուներու լեզուները, 4) Կուանեցենք:

(1) Մոնեննո-Ցարոյի լեզուն. — Մոնեննո-Ցարոյի, Խոդոսի աւագանին և Հարավայի մէջ կասարուած կարեսը յաշանացորդում ները երեան թերին հախանդկան մշակոյթ մը, որ ծաղկած է Ն. Բ. 4րդ գարու կիսուն. Գիւտսէր մեզի կը փաստեն նաև որ, այդ շրջանէն սկսեալ, սերե յարարերութիւններ գոյսութիւն ունեցած են Հընդկաստանի հիւսիս-արևմտեան մասի և Միջազետքի միջեւ: Մասնաւորաբար արտա-

հողուած են 700է աւելի կնիքներ՝ պայուր անձանօթ գաղափարանիշերու գրութեամբ մը, աջէն ձախ գրուած, երբեմն ալ հակառակ ուղղութեամբ: Տակաւին չէ լուծուած այս գրաւթիւնը. որոշ նշաններ կը յիշեցնեն կամ նախա-էլամական կամ ձէմտէտանարի սումերական պատկերանշանները, կամ կիպրական կամ կրիտական նշաններ. բայց այս բողոքատութիւններու զանազանութիւնն իսկ մեզ կը ձգէ անկայուն գետնի մը վրայ, այս լեզուի ծագման մասին որոշ եղանակացութեան մը յանգելէ: Տես J. Marshall, Mohenjo-Daro and the Indus Civilization, 3 հատոր, London, 1931; P. Megriggi, Zur Indus-Schrift (Z. D. M. G., XII, 1933, էջ 198-241); G. R. Hunter, The script of Harappa and Mohenjo-Daro and its connection with other scripts, London, 1934.

(2) Էօրսէֆ-Պուռանույի բարկորոյի լեզուն. — Ձևնձբրիի մօս՝ (Ամանոսի վրայ, Սուրբոյ և Կիլիկիոյ սահմաններուն) էօրտէք-Պուռանույի մէջ գտնուած քարկոթող մը, որ կը թուի վլլալ Ն. Բ. Գրդ գարէն, կը կրէ. կրօնական բնոյթ ունեցող տեսարանի մը ներքեւ, բաւական երկար բնագիր մը հնատիպ արամերէն տառերով, որուն մի

այդ տեսակէտին, կ'ընդունի նաև թէ Սելսիուս կը ժխտէ զայն տրամաբանելու փորձով<sup>(63)</sup>, թէն չի բացատրեր թէ ի՞նչպէս Սելսիուս կրնայ ժխտել, այն ալ ստրամաբանելու փորձով: Բայց իր այլ տեղ ըրած հաստատումը թէ քրիստոնեանները պրոլոր եղը կ'առնեն ոչ իրեւ հաստատում մը որ կը պարունակէ նաև «Անըմբռոնելի» բաները (Շանձաւոյշուա)<sup>(64)</sup>, կրնայ յառաջդրած ըլլալ ու նշանակութեամբ թէ Սելսիուս կրնար ժխտել հաստատումը սա պատճուղ թէ անիկա հակասական է քրիստոնեաններու այն հաւատքին՝ բայ որուն Աստուած կարողութիւն չունի «Անըմբռոնելի» բաներուն վրայ: «Անըմբռոնելի» բաները լեզուով, անիկա կ'անարկէ այն բաներուն որոնք կը բանարարեն տրամաբանութեան կանոնները, ինչպէս հակասութիւնը, կամ մաթեմաթիքա-կան և երկրաչափական կանոնները:

Մեր իմաստասէրը պիտի նչէ որ այս

առարկութիւնը ճշգրիտ կերպով մէջբերուած է կեզծ-Դիսնիսիուէն՝ երեակայական սէլիմաս կախարդոյի մը անուան տակ (cf. Acts, 13; 8), որ կը գտնէ հակասութիւն մը քրիստոնէական հաւատքին թէ սկսուած ամենակարող էն և Պօղոսի հաստատումին միջև թէ սկսուած չի կրնար ուրանալ ինքինք» (Բ. Տիմ., թ. 13):<sup>(65)</sup>

Թրգմ. Վ. Ա. Գ. H. A. WOLFSON  
և Ա. Ս. Պ. Harvard University

(Մնացեալը յաջորդի: 4)

(63) Contra Celsum III, 70. Պատահականորէն, Սելսիուսի հաստատումը յարառութիւն մը կը թուի Յօթանականից բարեկի, Յորի Աստուծոյ ուղղած գիւտսէր զի կառուզ եւ յամենային և տկարանայն ոչ թէնք (Յոր., թթ. 1) պանտ ծննառութիւն:

(64) Ibid., V, 23.

(65) De divinis nominibus VIII, 6.